

## ՊԱՐՏ Է ԿԱԼ ՅԱՂՈԹՍ

Թէ պարտ է յամենայն ժամ  
կալ նոցա յաղօթս եւ մի ձանձրանալ:  
(Լուկ. 18:1)

Քրիստոս իր առաքելութեան ընթացքին ժողովուրդին կը բացատրէր եւ կը սորվեցնէր Երկնքի Արքայութեան խորհուրդն ու իմաստը: Կ'աւանդէր մարդոց Բարձրեալի կտակը, կու տար Իրը՝ կը բժշկէր առանց սպասամբի: Եղաւ այն արդար գառնը, որ Իր անձը գոհեց մէկանգամընդմիշտ մեր մեղքերու քաւութեան համար, ազատելով մեզ խաւարէն: Աւանդ թողուց համայն մարդկութեան իր կեանքը իրբեւ օրինակ, իսկ իր գործն ու խօսքը՝ մեր հոգիներու փրկութեան համար:

Մեր նախահայրերը լաւապէս իմացան այդ աւանդը իւրացնել եւ սեփականացնել: Իւրացուցին անոնք հայացնելով, սեփականացուցին՝ հայ ազգի փրկութեան համար:

Այսօր այդ աւանդի մէկ դրուագն է, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կ'ոգեկոչէ, «Դատաւորաց Կիրակի» անուան ներքեւ, այս Քառասնօրեայ պահեցողութեան շրջանին: Քառասնօրեայ պահեցողութեան իւրաքանչիւր Կիրակին իմաստաւորուած է Սուրբ Գրային մէկ դրուագով մը, իւրաքանչիւրը խորհրդանշելով իմաստ մը: Դատաւորաց Կիրակին անվիատ կամքի, անձանձրոյթ, յարատեւ, շարունակական եռանդով, կորովով աղաչանքի եւ թախանձանքի խորհրդանշիչը պիտի կոչեմ, հետեւցնելով օրուայ ճաշու Աւետարանի խօսքերէն:

Յիշեալ համարը առնուած է Դուկասու Աւետարանի 18րդ գլխէն: Ան մեզ կը պատմէ, թէ դատաւոր մը կար, որ ոչ Աստուծմէ կը վախճար, ոչ մարդոցմէ կ'ամչնար, ոչ խեղճութենէ կ'ազդուէր, ոչ ալ անիրաւութենէ կը յուզուէր: Կար նաեւ խեղճ որբեայրի կին մը, կեղեքուած կամ անիրաւուած վատ մարդու մը կողմէ: Որբեայրին նեղուելով, դիմած էր այս դատաւորին, որպէսզի անիրաւ մարդուն ձգտումներէն փրկէր իրեն, իրաւունք եւ արդարութիւն պաշտպանէր: Դատաւորը երկար ժամանակ անտեսելով մերժած էր խեղճ կնոջ դատը տեսնել: Բայց ան շարունակ, առանց ձանձրանալու, վիատելու գնաց, խնդրեց, թախանձեց, որպէսզի իր հարցին (դատին) ընթացք տար: Վերջապէս դատաւորը կնոջ երկար պաղատանքէն եւ աղաչանքէն վերջ ինքնիրեն ըսաւ. «Իրաւ է, որ Աստուծմէ չեմ վախճար, մարդոցմէ չեմ ամչնար, բայց այս որբեայրին զիս նողկացուց իր խնդրանքով, տեսնեմ իր դատը, ալ ըսաւ է, որ զիս զգուցնէ եւ անհամբարտացնէ իր խնդրով»:

Միրելի հաւատացեալներ

Եթէ այս անհրաւ դատաւորը չկարողացաւ դէմ կանգնի որքեայրի կնոջ աղերսանքին եւ պաղատանքին, ապա որքան մեր երկնաւոր Հայրը, ամենագութեան Աստուած, ինչպիսի սիրով պիտի ընդառաջէ մեր թախանձագին աղաչանքերուն եւ խնդրանքներուն: Անվիատ եւ անխտով դիմենք Իրեն, առանց երկմտանքի ձեզ կը հաւաստեմ, թէ պիտի պաշտպանէ մեր դատը կամ խնդիրքը, եւ մեզ իր Երկնային շնորհներովն ու բարութիւններով պիտի լիացնէ եւ գոհացնէ, ինչպէս Տէրը ինքը ըսաւ. *«Խնդրեցէ՛ք Աստուծոյ՝ եւ պիտի տայ ձեզի, փնտռեցէ՛ք եւ պիտի գտնէք, բարոյսեցէ՛ք եւ պիտի բացուի ձեզի: Որովհետեւ խնդրողը պիտի ստանայ, փնտրողը պիտի գտնէ եւ բարոյսողին առջեւ դուռը պիտի բացուի»* (Մատթ. 7:7-8):

Յիսուս, մեր Տէրը, իր առաքելութեան ընթացքին կ'ըզար երկնային ճշմարտութիւնները արտայատել աշխարհիկ դրուագներով՝ երեւոյթներով՝ եւ առակներով: Բայց իր այս առակով կը բաղձար երկրաւոր եւ երկնաւոր կամքերը համեմատելով ցոյց տար անոնց տարբերութիւնները:

Յիշեալ խորհուրդներէն ոգեւորուած, խորհրդածութեան նիւթ պիտի ունենամ *աղօթքը եւ աղօթքի գորութիւնը* մեր կեանքէն ներս:

### Աղօթքը

Աղօթքը ուրիշ բան չէ, եթէ ոչ խօսակցութիւն մը, յարաբերութիւն մը մեր Երկնաւոր Հօր հետ, տարբերուած աշխարհիկ բանակցութիւններէ՝ իր հոգեւոր իմաստով եւ ձեւով, տարբերուած իր ներգործութեամբ եւ գորութեամբ:

Պիտի մտանցենք աղօթելը, հօր մը եւ զակի մտերմիկ յարաբերութեամբ: Ինչպէս մանուկ մը բանի մը կարիքը կամ անհրաժեշտութիւնը զգալու ժամանակ կը դիմէ իր հօր, յուսալով եւ հաւատալով, որ պիտի գոհացնէ իր փափաքը, պիտի ուրախացնէ իրեն, իր խնդրանքը կամ ցանկութիւնը (դատը) կատարելով: Այնպէս ալ նոյն է ձեւը եւ կերպը, մեր հոգեկամ յարաբերութեան մեր Երկնաւոր Հօր հետ, իւրաքանչիւրս ակնկալութեամբ մը, սպասանքով մը տագորուած եւ կամ նեղութեան կամ կարիքի առջեւ կը դիմենք Իրեն, նման յիշեալ մանուկին: Մեր բոլորին առաջին տագորանքը եւ սպասանքը ըլլալու է «Երկնից Արքայութիւնը, Բագաւորութիւնը», որովհետեւ Երկնաւոր Հայրը գիտէ մեր մարմնի եւ հոգիի բոլոր կարօտանքները, ինչպէս Աւետարանիչը կ'ըսէ. — *«Հետեւաբար, մի՛ մտահոգուիք եւ ըսէք. ի՞նչ պիտի ուտենք, ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնինք: Այդ*

մասնագումբիաները հեթանոսներուն յատուկ են: Որովհետեւ ձեր Երկնաւոր Հայրը գիտէ արդէն թէ այդ բոլորին պէտք ունիք: Դուք նախ ինդրեցէք, որ Աստուծոյ Թագաւորութիւնը գայ եւ աշխատեցէք իր կամքը կատարել, եւ Աստուած այդ բոլորը աւելիով պիտի տայ ձեզի» (Մատթ. 6:31-33):

Աղօթքը հոգիին շնչատութիւնն է, որ մեր համգիտը կ'ապահովէ երբ մեր տագնապը կը խոռոնեն մեզմէ դուրս, միջոցի խաւարին: Աղօթքը սնունդն է հոգիին առողջ պահպանման: Աղօթքը ուժ եւ յոյս կը ներշնչէ: Աղօթքը փարոսն է, այն բոլոր նաւերուն, որոնք մոլորած ուղիղ ճամբէն, ելլ կը փնտոնն փրկութեան: Աղօթքը միակ ճամբան է մարդ արարածին մերձեցման առ Աստուած:

### Աղօթքի Զօրութիւնը

Սիրելի Հայկազնայ ժողովուրդ

Այո աղօթքը իրօք եղաւ Հայ ժողովուրդի հոգիին ներշնչութեան աղբիւրը, մեր տագնապի եւ խաւարի օրերուն: Ուժ մեր տկարութեան օրերուն եւ յոյս մեր անգօրութեան ժամերուն: Փարոս մեր նաւին մոլորութեան եւ տագնապի պահերուն:

Լի են աղօթքի գօրութեամբ գործուած հրաշքները Սուրբ Գրքային էջերուն մէջ: Մեր նախահայրեր ներշնչուելով բազմաթիւ մարգարէներու եւ դատաւորներու օրինակներէն, հաւատացին ճշմարտապէս յիշեալ խօսքերուն: Գործեցին անոնց ուղիով, հրաշագործեցին անոնց նման: Ինչպէս երբ Մովսէս անմոռնջ աղօթեց, եւ իր աղօթքի շնորհիւ Կարմիր ծովը երկուֆի բաժնեց, ժայռէն ջուր ժայթեցուց: Նզիկեղ մարգարէն, իր արտասուագին աղօթքներով, իր կեանքի օրերը տասնեւհինգ տարիներով երկարեց: Նշիայ մարգարէի աղօթքները երկինքը բացին ու փակեցին: Աղօթքները հիւանդները բժշկեցին, բարոսները մաքրեցին, կոյրերը լուսաւորեցին եւ մաքաւորին նման մեղաւորները արդարացուցին:

Իսկ եթէ հրաշքներով լեցուն մեր պատմութեան ակնարկ մը նետենք, քրիստոնէութեան առաջին իսկ օրերէն, պիտի տեսնենք թէ Հայ ազգը աղօթքի գօրութեան հաւատացող ժողովուրդ մը եղաւ՝ աղօթող, երկնքի արքայութիւնը բաղցածող, անոր գօրութեանը, հրաշքներուն հագնալէս հաւատացող: Թէն երկար դարեր մնացին՝ անտէր եւ անտիրական, քափառական միջեւ այսօր, քայց եւ այնպէս, ան ազատեց մեզ շատ մը իսպառ կոտորածներէ, շարանակեցինք գոյատեւել, ապրեցանք եւ պիտի գոյատեւենք, եթէ հաւատանք անոր հրաշագործ գօրութեան եւ ներգործութեան: Թռենք բազմաթիւ հրաշալի օրինակներէն մի քանին, որոնք հիմնովին յեղաշրջած են Հայ ժողովուրդի նախատագիրը.

ա) Գրիգոր Լուսաւորիչ իր յարատեւ աղօթասացութեան շնորհիւ լուսաւորեց համայն Հայաստան աշխարհը .

բ) Մենք, համաձայն աւանդութեան, աշխարհի երկրորդ ժողովուրդն ենք, որուն Տէր Աստուած շնորհեց այրուէներ: Առաջինը հրեաներն էին, որոնք ստացան իրենց տաները Տասը Պատուիրաններու եւ ուրիշ Օրէնքներու յանձնումով Սինա լեռան վրայ առ Մովսէս:

Մեսրոպ Մաշտոց, իր տմաջան աղօթքներուն շնորհիւ ստացաւ հայկական տաները, ինչպէս Կորին Սֆանչելի կ'ըսէ.— «բազում եւ ազգի ազգի վշտակեցութիւն կրէր ամենայն իրաց . ամենայն կրթութեամբ հոգեւորացն զանձն տունեալ՝ միայնաւորութեան, լեռնակեցութեան, քաղցի եւ ծարաւոյ ... արգելանաց անլուսից ... եւ զետնատարած անկողնոց: Եւ բազում անգամ զհշտական հանգիստ գիշերոյն եւ զհարկ քնոյ յոտնաւոր աքնութեան ի թօթափել ական վճարէր: ... յիշելով զասացեալսն մարգարէին, եթէ՝ «Յորժամ Հեծեծեսցես, յայնժամ կեցցես»:

«... Եւ որում պարգեւէր իսկ վիճակ յամենաշնորհուէն Աստուծոյ, Հայրական Հափուն ծնեալ ծնունդս նորոգ եւ սքանչելի՝ Սուրբ Աշովն Իւրով, նշանագիրս Հայերէն» (Կորին, Զ, Է, Ը):

գ) Վարդանանց Պատերազմը եթէ նկատի ունենանք, պիտի տեսնանք պատերազմի նախօրեակին, ամբողջ քանակը կը հաղորդուէր Քրիստոսի Սուրբ Մարմնով, հաւատալով Անոր ամենագորութեան: Իսկ անոր արդիւնքը, այսօր մենք անոնց ժառանգորդները հպարտ կանգնած այս Սուրբ կամարներուն ներքեւ կը փառաբանենք Բարձրեալի Սուրբ Անունը: Իսկ Պարսիկներ՝ օտարացած իրենց կրօնէն եւ ձախողած իրենց գրադաշտական առաքելութենէն:

դ) Եթէ այս դարու սկիզբը անդրադարձ մը ունենանք 1915ի եղեռնէն վերապրող քեկորներս, աղօթքի գորութեամբ մեռելներէն յարութիւն առինք, գոյատեւեցինք, ապրեցանք, կը գործենք հաւատալով եւ կ'աղօթենք փառաբանելով գՔրիստոս: Իսկ այսօր մեր ներկայութիւնը այդ կ'ապացուցանէ:

Հայ մայրեր Տէր Զօրի անապատի կիզիչ արեւին տակ եւ այրող աւազին վրայ սորվեցուցին Հայ այրուէներ, որպէսզի դէպի երկինք սլացող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Սուրբ կամարներու ներքեւ չդադրի Հայ աղօթքի մրմունջը: Կտակ թողուցին ըսելով, շարունակեցէ՛ք այդ Սուրբ յարաբերութիւնը: Շարունակեցէ՛ք այս սուրբ գործը, որու համար ազգովին կը տարագրուինք: Փոխանցեցէ՛ք այս Սուրբ Կտակը ձեր գաւակներուն, ամէն տեսակի հանգամանքներու ներքեւ, ի փառս Աստուծոյ եւ ի պանծացումն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս, ամէն:

Աւետիս Արեղայ Իփրանեան